

# Դարուս Քննական Եր Գիտական ՄՏԱՅԱՅԵԱՑՔԸ

(Ծար. նախորդ բիւեն եւ վերջ)

## Ս Ո Ւ Բ Բ Գ Ր Ո Յ ՔՆՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ

Վաղոց ի վեր ճարդիկ խորհած են, եւ ոճանք պես կը խորհին, որ անքաւելի ծերքի ծը հաւասար է Սուրբ Գրոց ուսումնասիրութեան մէջ զիտական-բննական ծառհայեացք ծը ունենալը, այն է՝ զանոնք զնենել իրենց ժամանակակից պատճական իրադարձութիւններու, մայլին հոսանքներու եւ դաւանական ընթանումներու լոյսոն ներքեւ, բաղադատել ուրիշ դասական գրութիւններու հետ, հետեւի անոնց մէջ յայտնուած զաղափարներու աստիճանական ածումնին, տեսնել սկիզբէն ծինչեւ վերջը պատահած դէպքերու միջեւ եղած կապակցութիւնները, ճշգրի անոնց աղքիւրները, հեղինակութիւնը եւ վաւերականութիւնը, եւ զիտնալ թէ ուսկից, ի՞նչու եւ ի՞նչպէս անոնք հասած են մեղի, ի՞նչ փոփոխութիւններ կրած են ձեռքէ, ձեռք եւ ի՞նչ միջոցներով կրած են ձեռքէ, ձեռք եւ ի՞նչ միջոցներով կրած անոնց իրական իմաստին եւ պատգամին խորերը թափանցել:

Բաւական շփոթութիւն կը աիրէ մանաւանդ չին Ռւխտի շուրջ: Նատերուն համար՝ օգուտէ աւելի արգելք ծը կը հանդիսանայ ան իրենց հաւատքի ճամբան վրայ, եւ անհաւատներուն փաստեր կը հայթայթէ: Պատահածը այս է. զիտենք որ կրած առեն ծը, երբ Սուրբ Գիրքը բառացիօրէն կ'ըմբռուեր, որպէս թէ անոր բոլոր մասերն ալ ճշգրիտ յայտնութիւններ ըլլացին եւ հաւասար արմէք ունենային ճշճարտութեան առաջնորդելու մէջ: Ասոնց մէջ զանուած ոչ մէկ բան վէճի կրնար ենթարկուիլ: Ասոր որ եւ է էջը բայցարձակ եւ վերջնական ճշճարտութիւնը կը պարունակէր: Եյդ օրը ա՛ւ իր վերջաւորութեան հասած է: Վերջին հարիւրամեակի ընթացքին ճարդոց միտքը կատարեալ

յեղաշրջում ծը կրեց, ճամաւորապէս չին Ռւխտին հանդէպ: Մէկողի թողուած է բառացի անսփայտկան ներշնչումի տեսութիւնը, եւ Ս. Գրոց քննական ուսումնասիրութիւնը կը կատարաւի ամնախառպաշարեալ մտօք, ինչպէս ուրիշ ու եւ է չին վաւերաթուղթիւնը: Եւ այս ծառհայեացքով եղած ուսումնասիրութիւնները ինքնին նոր յայտնութիւն մը յաւաց բերած են, թէ ի՞նչ է ճշճարիտ ներշնչումի իրաստը, եւ թէ ո՞ւր կը կայանայ Ս. Գրոց խկական արժեքը:

Եթէն կազմ քիչ շատ տարածայնուած է Ս. Գրոց բարձրագոյն Քննադատութեան անունը, սակայն դժբախտաբար շատեր, չունենալով քննական ուսումնասիրութեանց իմաստին ու նպատակին մտսին պէտք եղած առողջ ըմբռումը եւ չկարենալով քննութեանց հետեւիլ մինչեւ անոնց վերջին խօսքը, արուած արգիւնքներու մէջէն կ'ընտրեն միմիայն իրենց ըմբռումներուն պատշաճող մակերեսային մտսերը, եւ փոխանակ լուսաւորուելու: կը դայմակղին: Այսպէս կան շատ մը թերուս ուսածներ որոնց համար քննադատութիւնը միմիայն քանդիչ զեր մը ունի, եւ չեն կրնար ասկէ հեռուն ո՛չ տեսնել ո՛չ յաւաչանալ: Անոնք՝ հազիւ թէ դպրոցականի ծը բերիւն քննական տեսութիւն մը քաղած՝ անմիջապէս կ'իւրացնեն զայն, առանց սակայն իւրացնել կարենալու ճշճարիտ քննադատի ոպին, եւ կ'արտայայտուին անձարսողութեան ենթարկուած մտքի ծը տենիքնովը: Գիտական բառածմերք մը կազմած են անոնք, հոսկէ հոնկէ եղած փոխառութիւններով, այլ չունին զիտական առողջ մտահայեացք: Այսպիսիներ քննական ուսումնասիրութեանց մասին բառեր ու բառեր միայն զիտեն գոյց սորվուած, եւ կը կրկնեն զանոնք առանց իմաստն ըմբռներու:

Ասոնց հակառակ, կան Ս. Գրոց ջերմեանդ

ուխտեալներ, որոնք կը կարծեն թէ ու եւ է կերպ բննական ուսումը կը նուազեցնէ Ա. Գրոց արժեքը և հիմնաքանի կը կարծանէ անոր հեղինակութիւնը: Ասոնք շատ անկեղծ են, սակայն պէտք ունին զգոյշ լուսարանութեան, թէ Ա. Գրոց դիտական ճառահայեցքի լոյսին ներքեւ առնուելուն մասին իրենց ունեցած վախը բոլորովին անահղի է: Ճըշ-ձարասութիւնը երբեք չէ վախնար քննութենէն:

Կան, սակայն, Ա. Գրոց քննական ուսումը իրենց կեանքին դորձն ըրած բուն «դպրոցական»ները, որոնց համար քննադատութիւնը շինիչ ու պայծառացուցիչ գեր ծիայն սնի: Քանիչ գերը երկրորդական է, եւ եթէ տեղ տեղ քանդումներ կը կատարուին, տարիկա՝ շինելու սիրոյն: Տակաւ այսպիսիներու հետեւողներան թիւը կը շատնայ, և մարդկի հաճողում կը գոյացնեն թէ Ա. Գրոց քննական ուսումնասիրութիւնը ո՛չ ճիայն օդապար, այլ ճանաւանդ անհրաժեշտ է, անոր ովին ու պատգամը վերակենդանացնելու համար դիտական այս դարուն մէջ:

Յայանի է այլ եւս թէ այսպիսի լուրջ ուսումնասիրութիւն ձը ո՛չ թէ Ա. Գրոց արժեքը կը պակսեցնէ, ինչպէս թիւրիմացութեածը պիտի տարուենին հաւասար ոճանք, այլ թէ ընդհականակն իրականութեանց կը վերածէ անոնց մէջ թագնուած բարոյական եւ հոգեկան յաւիտենական արժեքները ու համաձարդկային ճշմարտութիւնները, զանոնք դորձնական կեանքի հետ սերս կապակցութեան մէջ կը դնէ, կը լուսաբանէ այլապէս անհասկանալի համարուած կնճիւնները, կը ճեկնաբանէ այն համապատասխան կառութիւններն ու անպատճառութիւնները որոնք գտնուելով անոնց մէջ՝ քար գայթակղութեան եղած են ու կ'ըլլան ու պիտի ըլլային այլապէս, եւ զայն գիտութեանց անսփառական ձեռուզիք մը համարելու տեղ՝ անոր կուտայ՝ իր արժանի վարին ու հարկը: Անիկա կ'ազատէ Ա. Գիրքը տիեզերքի եւ անոր մէջ գտնուած իրերու մասին ճշգրիտ զիտական ճանութիւններ հայթայթելու անիմաստ ենթալութեանց լուսաբան ու թաղրութենէն, եւ կը յիշեցնէ ճիայն բարոյական ու հոգեւոր կեանքի մէջ անոր բռնած եղական դիրքը: Քննական ուսումնասիրութեանց լոյսին ներքեւ կրնան բառն ու տառը կորսնցնել իրենց հճայքը, սակայն ներքին խոկութիւնն ու ովին կը սատնան նոր նշանակութիւն մը: Եւ սաիկա իրական շահ մըն է:

Թէեւ Ա. Գրոց քննական ուսումնասիրութեանց սկիզբը դրում է տասներկուերրդ դարու առաջին քառորդին, եպն էզրա անուն հրեայ ուսումնականի մը ձեռածր, բայց անոր բուն ծաղկումը աեղի ունեցաւ վերջին հարիւրածեակի ընթացքին: Զայն կազմակերպուած սիստէծի մը վերածողը եղաւ առաջին անգամ ժաման Սոտքիւը (1684—1766), գաղղիացի ուսումնականը: Իրմէ վերջ հիմնական գործը կատարողները եղան Ֆերտինանտ Պաւը (1792—1860), որ հիմնադիրը եղաւ Տիպինքըն դպրոցին, Հանրիխ եւրլա (1803—1875), Ք. Հ. Կրաֆ (1815—1869), Աւելհաւեն (1844—1918) ծանօթ անունը, եւ գեռ Տիւհձ, Տայածան եւ ուրիշներ արզի սերունդի «դպրոցական»ներէն, որոնց անփոխարինելի աշխատանքին շատ բան կը պարտի արդի դպրոցականութիւնը: Այսպէսով, քննական-դիտական ճառահայեցքը կ'իշխէ նաև Ա. Գրոց ուսման հորիզոնին վրայ:

Երկու ճիւղերով ճանչցուած է Ա. Գրոց քըննաբանութիւնը, առաջինը եւ աւելի տարրականն է Սոտքին Քննաբանութիւնն, որու կոչումն է բնագրական եւ լեզուական քննութիւնները կատարել՝ որպէս զի զրութեանց խօսական իմաստը պարզորէն ճառաչելի դառնայ, իսկ երկրորդն է Բարձրագոյն Քննաբանութիւնն, որ կ'աշխատի զրութեանց հեղինակութեան, վաւերականութեան, խօսքագրութեան, ժամանակի եւ նձան հիմնական հարցերու վերաբերեալ քննութիւնները կատարելու, իր օժանդակութեան կոչելով զիտական արզի գործելակերպերը եւ հնախօսական ու պատմադիտական լուսաբանութիւնները:

Ենշտենք որ քննական ուսումնասիրութիւնը մէծ ճառաչութիւն մը եղաւ, կրօնական անորոշութեանց այս զարուն մէջ Ա. Գրոց արժեքը վերսկանական տեսակէտէն: Մահմալի տառին մէջէն ան զանց անձահ ողին, եւ զայն ներկայացուց դարուս մաքին հաւասար կենդանի ուժգնութեանք մը: Բառին բավանդակ առումովը, ան Ա. Գիրքը փրկեց կորուստէ:

### ԿՐԾՆՔԻ ՎԵՐԱԲՆՆՈՒԹԻՒՆԵՐ

Քննական-դիտական ճառահայեցքը կրօնական ուսման մէջ ալ ճառած է, թէեւ շատ զանդադ: Դարձերու աւանդութիւնները, ընկալեալ եւ ընդհան-

բացեալ վարդապետութիւնները, վերացականութիւնները, ծիսական հաստատուած սովորութիւնները, այնքան ածուր պարիսպներ բարձրացուցած են կրօնքի շուրջը. եւ ճարդոց ճիշտքը իր խորհելակերպերուն մէջ այնքան սերտ կապուած ու հետեւած է նախնեաց կերպերուն, որ շատ գժուար եղած է ու կըլլայ զպրոցականի մը համար նախապաշարումներու եւ վաղընկալ զաղափարներու սահմաններէն վեր՝ ճտային պայծառատես դիրքի մը բարձրանալ եւ ճշճարտութեան թարմ ու կենսաւորիչ անդրմանուշակագոյնի ազգեցութեան ենթարկել իր ծիսակը. Խոկ մինչեւ հոտ բարձրացողներու այ ածենուն տրուած չէ օգտակար ազգեցութիւն մը կրած վար իջնալ անկէ իրական կեանքի ճարգերը. Շատեր բննադատութեանց կը հետեւին, սակայն չունին ճշճարիա քննադատութեան ճտահայցքը, եւ ուստի կը զրկուին անոր լուսաւորող, պայծառացուցիչ ազգեցութենէն, եւ իրենց հաւատքը՝ փոխանակ իրական հիմերը գտնելու կը փի. Այսպիսիներ կրօնական հարցերու ջուրջ կը ատրակուին, սակայն պէտք եղածին չափ չեն տարակուսիր եւ իրենց առջեւ ցցուող հարցերը մինչեւ անոնց վերջին սահմանները, խորերը չեն հետապելներ, որ իրենց տարակուսանքէն ճնէր նոր հաւատք. Քանի անիկող և ճշճարիտ տարակուսանքը մայրն է կենդանի հաւատքին, եւ ճշճարիտ բննադատութեան նպատակն է կրօնքի էութիւնը միշտ թարմ, ածուր եւ գործոն պահել, եւ ո՛չ թէ զայն անշքացնել ու թաղել:

Երդիական հրապարակը խճողող անխորհուրդ քննադատութեան մէկ ճեծ ճառը ճնանդն է ինքնինք չճանչցող տղիտութեան մը, որ երբեմն սովորական հովերու կը խառնուի. Ուրիշ մէկ ճառին համար պատասխանատու են երիտասարդական բորբ զգուցումները՝ իրենց դարակզբիկ աղատազբութեածի եւ անպատճախանատու արտայալտութիւններովը. Խոկ կայ քննադատութեան ճառ մը որ բնականօրէն եղած յետադարձ ներդրածներուն է անցեալի ուղղափառութեան այս վերացական դիրքին, պահպանողական աշխարհահայեցքին, եւ աշխարհիս ընկերական չարիքներուն ճեռնածուխ ըլլալու քաղաքականութեան, որոնք սոյն չարիք ներու գույութեան ու տեւողութեան մէջ պատասխանառութեան յայտնի բաժին մը կը ձգեն եկեղեց:

Կար ատենացը երբ կրօնք ու դիտութիւն ճշճարապետ պայքարի մը բանուած էին, որուն արձադանդը զեռ հազիւ թէ ճարելու վրայ է. Երկուքն ալ ճշճարատութեան էութիւնը արտայտառութեան ձեւին ու միջոցին հւայտած չի ու շփոթած՝ կը հալածէին ու բանադրէին զիրար. Իյն ատենաները, զիտնական ըլլալ կը նշանակէր նաեւ ըլլալ անկրօն, եւ կրօնական ըլլալ՝ տղէա, արգահատելի վերջամացը խաւարի զարերուն; Եւ ագիտութիւնը յանուն զիտութեան, կուրահաւատառութիւնը յանուն կրօնահաւատութեան՝ ի՞նչ աւերներ գործեցին այդ անտեղի պայքարին մէջ, փառակի վերածելով բարոյական կեսներն ու հոգեկան ներշնչարանները ամբողջ սերունդի մը:

Բայց աբօր, չնորհիւ անկեղծ հետազոտութեանց եւ անվերապահ քննադատութեանց, երբ մէկն կողմէ լոյս ովհառած է հարցին վրայ, ընդունուած իրողութիւն մըն է՝ թէ այդ կուիը անհարկի էր եւ արդիւնք յաւալի թիւրիմացութեանց երկուստեք. Այլ եւս գիտենք որ կրօնք ու դիտութիւն ո՛չ իրարու հակառակ են ոչ ալ իրարու հանդէալ չեղոք զիրք մը պէտք է գործակցին, աշխարհիս մէջ ճշճարտութիւնը գտնելու, տարածելու և կեանքի վերածելու նոյնքան նուիրական որքան անհամեցած գործին մէջ: Կրօնքի արժանաւոր ներկայացուցիչները անվարան կը հաստատին թէ կրօնքը ոչ զայն չի դատապարտեր զիտութիւնը, այլ ճանաւանդ անոր պարզեւած գործնական զիւրութիւնները ճառայտութեան կը կոչէ՝ յօժանդակութիւն տարածան լոյսի եւ ճշճարտութեան: Գիտութիւն են մերենայ անուրանալի իրականութիւններ են այլ եւս: Ներկայ քաղաքականութիւնը անոնց կը պարտի իր կառուցուածքը: Եւ զաննեք հաշուի առնելու են բոլոր անոնք որոնք ժողովուրդներու բարոյական ու հոգեւոր կեանքի անաշնորդութիւնը կը ստանձն են: Փոխակարձաբար, զիտութիւնն ալ, յանձին իր աշխարհածանօթ պատկառելի ներկայացուցիչներուն, կը յայսնէ թէ ճշճարիտ զիտականութիւնը եւ փիլիտայական նիթապաշտութիւնը ո՛չ մի այն կրօնքի դէմ չեն, այլ կրօնք կը փնտուեն — ։ իտին թէ այդ նոր կրօնքը պէտք է ըլլայ ճշճարիտ, կենդանի կրօնը, եւ ո՛չ թէ կազմակերպեալ եկեղեցիներու մէջ զարերով թանձրացած պատճական-կրօնական արտայալտութեան մը յարապաշտումը:

Երդ, այսօր աշխարհիս պէտքն է՝ զիտութեան մէջ աւելի, կրօն, եւ կրօնքի մէջ աւելի զիտութիւն:

Բայց պայքարը գեռ չէ վերջացած. ձիայն ռազմապաշտն է փոխուած: Թառաջիկայի հաճար նոր եւ աւելի աշարկու, քանի որ մաղովուրդներու զանգուածներուն մէջ ատրածուած, պայքար ճը կը պատրաստուի —և շատ ճը աւելի սկսած է ան—կրօնքի եւ ընկերականութեան միջեւ: Այս պայքարը հրաւիրող պատաճառները մէկէ աւելի են: Նախ կայ երկուստեք իրարու հանդէպ նեղմիտ ծայրայելութիւնը: Կայ տղէս հակառակութիւն ճը որ կը ծաղի ընկերականութեան և կրօնքի ետթեանց ճասին գաղափարի պակասէն եւ այն թիւր ու թերի բժունումէն, թէ ճշճարիս կրօնքի միջեւ ու եւ է հակառակութիւն ունի կամ կրնայ ունենալ: Կրօնքի բուն քննազատութիւնը անոր իսկութեան դէմ չէ, այլ արսայայտութեան նիւթականացուած, հաստատափակ ձեւին դէմ եւ ասիկա ոչ առանց պատճառի: Բայց շտաբը չկարենալով արտաքինը ներքինէն դանազանել, միոյն հետ միւսն ալ ծովը թափել կը ջանան: Նձանապէս, ընկերականութեան հանդէպ կրօնաձոններու բռնած դիրքը: Այսովուներուն պէտք է յանձնարարել որ նախ լաւ ուսումնասիրեն ընկերականութիւնը եւ կրօնքը:

Երկրորդ պատճառ ճը որ կրօնք եւ ընկերականութիւն իրարու հակառակ կը ցուցնէ, այն եղած է՝ որ ընկերվարականներ կրօնքի եւ զիտութեան միջեւ մղուած պայքարին մէջ շարք բռնեցին գիտութեան կողմը: Խնչո՞ւ: Ընկերական վարդապետութիւններու հետ նոյնաժամանակ: Եւ քանի որ ընկերվարականներ հաճողուած հետարգներն էին դիտական ուղիին, դէմ կեցան եկեղեցիններու հետ զանազանութիւն դրին նաեւ կրօնական եւ ընկերական վարդապետութիւններու միջեւ, զորո՞ք թէ՝ իրենք թէ՛ ալ կրօնքի այն ժամանակուան ներկայացուցիչները անկեղծօրին իրարու անհաղորդ երկու հակառակութիւններ կը դատանէին: Թէ եւ այսօր լուրջ ջանքեր կան կրօնական արթնածիտ ներկայացուցիչներու կողմէ, ցուցնելու թէ կրօնքը իր իսկութեանը մէջ հակառակորդ ճը չէ, այլ հազորդակից ճը ընկերական բարեկարգութեանց սկզբունքներուն: թէ ճամանաւորապէս Քրիստոնեութիւնը իր մէջը խացուցած է ընկերական բարձրագոյն

սկզբունքները, թէ «Քրիստոնէական Ընկերվարականներ», մեծ եկեղեցականներ, ինչպէս Մօրիս, Քինզլի, Ռաւզէնպուշ, ընկերականութիւն քարոզած եւ անոր կրօնքի հետ ունեցած աղերսը ցուցուցած են, բայց գեռ հարթուելիք շատ ճը դժուարութիւններ կան:

Դարձեալ, ընկերվարականներ պատճութենէն սորված են թէ անցեալի մէջ եկեղեցին, աշխարհային ներկայ գոյութեան հանդէպ բռնած իր դիրքովը, կեանքի էական արժեքներու շփոթութիւննովը եւ անոնց վրայ դրած վրիպաւոր շեշտերովը քաջակերած է անուղղակիորէն ընկերական այն չարիքները զորոնք բառնալու գաղափարովը իր գոյութիւնը կ'արդարացնէ ընկերվարութիւնը: Ընկերվարական ներ կը պատճառաբանեն, թէ եկեղեցին աննկատ կը թսղու ընկերական ներկայ չարիքներու գոյութիւնը, զոր բարեկարգել կարելի է, եւ կը ջանայ մարզիկը սփոփել ներկայ դասաւորանքին դէմ ապագայ երանութեանց պատճանքովը: Փոխանակ թշուասին թշուասութիւնը մեղմացնելու եւ նիւթական միջավայրը բարեկարգելու, եկեղեցին անոր ու շապրութիւնը յետագալին կը յառէ և կ'ըսէ. «Սպասէ՛, շուտ կ'անցնի այս կեանքդ, եւ անոր հետ տառապանքդ, անդին կը գտնես մշտական փառք ու հանգիստ»:

Ասոնց վրայ աւելցնենք այն պատճառը եւս, թէ ե՛րք են ո՛ւր որ ընկերական գաղափարները ընդհարում ունեցած են պետական սկզբունքներու եւ իշխանութիւններու հետ, եկեղեցին եւ եկեղեցականը ուղղակի կամ ոչ կողմեակցած են պետութեան հետ ինչպէս եւ դրամասիրութեան հետ: Եւ յաճախ կրօնականներ՝ իրենց դիրւի պաշտպանութեան նախանձախնդրութիւնովը լեցուած՝ բռնագրուիկ վկայութեան կոչած են Ա. Գիբբէն վրցուած ճասուեր, քմահած ճեկնութիւններ աալով անոնց եւ յարձարցնելալ անոնց սկզբունքները իրենց մաքին:

Այս եւ այլ պատճառներով ծայրայեղ ընկերականութիւնը եկեղեցին, եկեղեցականը, կրօնքը եւ ասոնց հետ Ա. Գիբբը անխնայ կը գննաղատէ, եւ ո՛չ միայն կը հեղնէ, ու անկարեւոր կը սեպէ դանոնք, այլ ճանաւանդ վեստակար կը դատէ, ու համաձակատ՝ տղիտութեան ու բռնապետութեան ու դրամատիրութեան հետ, որոնց դէմ կը պայքարի:

Այս ամենուն մէջ բռն դժբախտութիւնը կը ծագի արտաքին երեւոյթներն ու ճեւերը ներքին

իսկութիւններու հետ շփոթելու մարդկային ակարութնեւն։ Առանց յուղումի, լորջ զիտող ճը պիտի տեսնէ որ երկու կողմերն ալ ունին իրարու գէծ նախապաշարութեր որոնք կը սնուցանեն հակառավեան ողին։ Մարդիկ իրարու գէծ կը պայքարին, քանի զի զիբար չեն ճանչնար ու չեն հասկնար։ Տակու այս ծուռ ըմբռնամերը պիտի ուղղուին, և ինչպէս որ եղաւ զիտութեան հետ, նոյնակէս ընկերական եւ կրօնական աշխարհայեցքները պիտի հաշտուին իրարու հետ ու գործակցին։

Այսպիսի անկեղծ այլ զրիպած քննադատութիւններու զիձէն վեր եւ անկէ տարրեր աւդիով ճը, կայ կրօնքի իօկական քննական ուսութեան իրութիւնը, որուն ձգտութն է ո՞չ թէ զայն արժէ քէ ձգել, այլ ազատել զարերու ընթացքին անոր վրայ հաւաքուած աւելորդութիւններէ, կեանդի կոչւլ անոր ձէցէն ինչ որ յաւիսենական է եւ համամարդկային, յարձարցնել զայն զարուս զիտական ողին, որով եւ զայն բարձրացնել իրեն արժանի զիրուն ու գերին, ուրիշ ան կարենայ տարածել իր լոյսը մարդկութեան բոլոր կարգերուն վրայ։ Կրօնքի շինիք ըննապատութիւնն է այս, որ նկատի կ'առնէ զարուս զիտական բոլոր յայսնութիւնները, ընկերական ու ծիչազգային նոր արթնաթիւնները, եւ կը ցիշեցնէ որ կրօնքը պէտք է վերաբննութեան ճը ենթարկուի եւ եկեղեցին վերանդի առաքելական ողիով։ Մասնաւոր օճանակութիւն կ'ընծային արդի զիտական հագերանութիւնը եւ ընկերան անութիւնը, որոնց մասնիկ կարելի կ'ըլլայ թափանցել ծինչեւ կրօնքի ենթակայկան հիմունքին՝ լնկերութեան կեանքին ձէջ։

Եներկայ զարը կրօնական մեծ յեղաշրջուծի ճը դուռը կը բանայ։ Ոչ թէ կրօնքը պիտի անհետանայ, այլ անոր արտայայտութեան ձեւը բոլոր վին նոր ընթացքի ճը պիտի հետեւի ներքին էականը կը յարասեւէ, ինքնարաւայաւառնեան կերպն է որ կ'այլափոխուի զարերու այլացւութեանց հետ։ Գուցէ «կրօնք» կոչուծը վերհայ օր ճը կեանքի վրայէն, սակայն կրօնքի ողին մարդկութեան հետը պիտի բլայ միշտ է էականը։ Օր ճը մարդիկ «կրօնք»ի պէտք պիտի չունենան, որովհետեւ բոլոր կեանքը սուրբ կրօնքի ճը պիտի վերածուի։

### ՔՆՆԱԴԱՍՈՒԹԻՒՆ ԵՒ

#### ԻՄԱՍՍԱՍԱՄԻՐՈՒԹԻՒՆ

Դարուս քննական ու զիտական մտահայ-

եացքի բուն ներշնչարանը կը գտնենք իմաստասիրութեան արդի աշխարհահայեցքին մէջ, որ ծիւս բարը շարժումներու ներքեւէն հոսող ու տարածուող զօրաւոր հօսանքը կը ներկայացնէ մաքի։ Տէքարթէն ի վեր՝ իմաստասիրութիւնը —ինքնին՝ քննագատութիւնը կեանքի եւ այն ճշմարտութեանց ուրանց կը ձգտի կեանքը — բննողական բուռն զործունեւն ճը պատճութիւնն է ունեցած։ Հոսկարելի է արագօրէն անցնի այդ հանգրուաններէն։

Տէքարթ (1596—1650), հայր բանապաշտութեան, զիթիթէ նոյնաժամանակ երբ Պաղուէ, ուսական աշխարհը բարեւումը վշրուեցաւ Կոպերնիկոսի, Քէրլըրի, Գալիլէի տեսութիւններու հարուածէն, ծինչեւ ինքն այ տիեզերքի մէջ վերջնական զույթեանց եւ հիմնական ճշմարտութեանց բնոյթը յայնով վստահէի զետին ճը կ'որոնէր, սկսաւ երկբայիլ բոլոր գոյութեանց իրականութեանը վրայ։ Համայն տիեզերքը իր աչքին ցնորք ճը ձիայն թուեցաւ։ Իայց ճէկ բանի գոյութիւնը անշերքելի զտաւ, ան եր իր ինքնազիտակից անձը։ «Կը խոր հիմ, ուսափ կած» (cogito, ergo sum). այս եր իր եղակացութիւնը։ Աձէն բանի գոյութեան կրնար արակուսիլ, բայց ոչ տարակուսող անձի գոյութեան իրականութիւնը, զերքը մէջ անձի գոյութեան իրականութիւնը, վերախարսխուեցաւ աստուածաբանութիւնը, որ վերածունիփ օրերէն ի վեր արածուող մտացն շարժումներու հետեւանքը կորանցուցած էր իր հիմ։

Տէքարթի նշանաւոր յաջորդը եղաւ Սփին սպա (1632—1677), ուրիշ ճը հրեայ մտքի տիտաններէն, որ թէեւ համայն տիեզերքը հոգեւոր գոյութեանը ճը համակուած կը գտներ, բայց բանապաշտութիւնը հեռուները զգելով՝ իր կասկածանքին առարկան զարձաց թէ՝ աւանդական վալ դասիտութիւնները եւ թէ՝ այն ժամանակուան մարդաբար ևասուծոյ իրականութիւնը։ Ոյժ առւաւ նաեւ Ա. Գրաց բարձրագոյն քննաբանութեան։

Յաջորդ նորութիւնը բերաւ Լաքէ (1632—1704), որ սկիզբ և ծղում տուաւ փորձառականութեան սխառեմին իմաստափրութեան մէջ ալ, հետեւելով Բլնդըր Պէյքընի՝ որ զիտական զսրծովութիւններու մէջ փորձառական մեթոդը ներմուծած եւ յաջորդած էր։ Լաքէ իր ուսումնասիրութիւններէն յանդեցաւ եղակացութեան ճը, որ կը շեշակը

թէ մարդկային բոլոր ծանօթութիւններուն միակ հաստատագոյն հիմք է անձնական փորձառութիւնը: Հետեւաբար՝ կառկածելի էր վարկած կամ վարդապետութիւն ճը որ փորձառաթեան վաւերապոշճը չի կրեր: Ասիկա շատ պարզ յայտարարութիւն ճը կը թուի ըլլու, բայց երբ կիրարկուի կրօնքի վերացական վարդապետութիւններուն վրայ, կը ստանայ ճեծ նշանակութիւնը: Եթէ ճշճարտութեան ճը վաւերականութիւնը կարելի է հաստակել ճիայն եւ ճիմարտին փորձառական փորձառութեամբ, ուստի անվագստահիլ են այն բոլոր վարկածներն ու վարդապետաթիւնները որոնց բնագանցական ճտածողութեանց ճամբար հասած են աստուածաբանները: Այս հետեւութիւնը բնակունորէն պիտի խախտէր ճիծը բոլոր տոկմաններուն: Նոյն ուղղութեան զարկ տուին բազմապաշտ Լայպնիցը (1676—1716), որ Աստուծոյ զոյսութեան «ատեղերաբանական» ապացոյցը յառաջադրելով հանգերձ ուժ տուաւ փորձառականութեան, եւ Ռուլֆ (1679—1754):

Ասոնց հետեւանքը եղաւ արդարանալի անհաւատութիւն ճը, որուն ամենէն քաջ արտայայտիչը եղաւ Տէյլիս Հիւմ 1711—1776), Ակովոսցի ճեծ քննադատը, որ ո՛չ ճիայն բնութեան օրէնքներուն զոյսութիւնը ուրացաւ, այլ ե՛ւ առարկայական ե՛ւ ենթակայական միտքի ճը զոյսութիւնը տիեզերքին ճէջ, ա՛յնքան վճռականորէն օրքան Պրեքլի (1684—1753) ուրացաւ նիւթի զոյսութիւնը:

Բայց քննադատութեան կարեւորագոյն դերը կատարելու կոչուած էր կծանուել Քանթ (1724—1804), որ սթափելով իր «վարդապետական ճրաժիւն», ինչպէս կ'ըսէ ինքը, վճռական հարուած ճը իջեցուց բանապաշտութեան բովանդակ սիւտեճն վրայ իր 800 էջնոց ճեծահասոր գիրքովը՝ կոչուած «Զուռ Բանականութեան Քննադատութիւնը»: Այս երկին ճէջ Քանթ ո՛չ թէ կը յարձակի բանականութեան վրայ, այլ անոր սահմանափակութեանը փաստելով կը պիտի՝ թէ ո՛չ բանականութիւնը ո՛չ ալ փորձառականութիւնը բաւական են ճեզ յետին ճշճարտութիւններուն առաջնորդելու: Չէ կարելի, զոր օրինակ, Աստուծոյ զոյսութիւնը տրամաբանութիւնով փաստել: Տարբեր բան ճը պէտք է: Այդ տարբեր բանն է, ըստ Քանթ, այն ներահձնական գիտակցութիւնը որով ճարդ կը զայտ իր ներսիցին բարելով արտադրութիւններու արտադրութիւնը, այսինքն ճարդկային եւ ոչ թէ սաստուածային ծընունքը, որ զարերով հալավուելով, յզկուելով ու խորունկալով այսօր կը յայտնուի իրեւ կեանքի ներքին յատկութիւն ճը, բայց իրականութեան ճէջ անիկա տիեզերքի հիմնական բնույթէն ոչինչ կը ներկայացնէ ճեզի: Այս ճտահայեցքը կը ճերժէ տիեզերքի ճէջ առարկայական ճշճարտութեան ճը

—այս զգացու ճը՝ ներքին բարոյական ճղումը՝ ճարդու ճէջ կայ ի բնէ, բայց ի՞նչպէս կարելի է որ ան ճարդուն ճէջ զանուի, եթէ տիեզերքի հիմք իր խառնուածքին ճէջ խսկութեանը ճէջ՝ նոյն բարոյական առարջէն կալծուած չըլլայ: Նոյն այս ճամբար յով էր որ Աստուծոյ զայտութեան ալ ապացոյցը կը ստանար Քանթ: Երբեւ յետալարձութիւն, Հէկէլ (1770—1831) վերջին ճէսուղ պաշտպանը եղաւ բանապաշտութեան: Քանթով քայլքայուեցու իւղաւ շքեղ կառուցուածքը զոր բանապաշտութիւնը կիրառած էր, եւ ճեծ էր անոր անկուծը: Ասոր տեղը բարձրոցաւ բարոյական օրէնքի վրայ հիմնամած ամբողջ սիստեմ ճը, որ անկոյ ի վեր կը յածի ճտածութեանց աշխարհին վրայ:

Սակայն Քանթով ալ չփերջացաւ քննական իւմաստափրութիւնը: Երձէ վերջ եկան Ոկիւսթ Գոնթ (1798—1853), որ երպէց «Փառք ի բարձունս մարդկուքիւնն»ը, ամեզերբի վեհազոյն իլ ալանութիւնը համարելով ճարդկութիւնը, ինչ որ ճուրինցոցից «խալ ճեկնութիւններու առաջնորդեց շատ ճը ընկերաբաններ, յետոյ՝ Հըլլալըթ Մրէնուր (1820—1903), որ ճէկ կողմէն հաւատաբանութեան ճէջ «անգիտանն լին» շշացեց եւ ճիւս կողմէն ալ բարոյականի յեղաշբջութեան վարկածը յառաջ քշեց:

Աչա վերջապէս նիչցէն (1844—1900), որուն աեսութեանց նիւթականացուածը սնոցց անցեալ սերունդին անխուզճ իմփէրիալիզմը, հաւատալով թէ ինչ որ ճարդկային կենցաղին ու վարքին համար իրեւ բանալի կը ճառայէ «կամքի զօրութիւնն է, «բարսութիւն»ը տկարութիւն է, եւ ոյժը՝ բարձրագոյն ասաքինութիւնը: «Բարոյական»ը հզորը կաշկանդելու համար տկարին հնարած զործիքն է: Այս զաղափարները, միանալով նիւթապաշտութեան եւ դիտական նորազոյն արթնութիւններու հետ, քննական ճտածորդութիւնը այնքան հեռու ճղեցին, որ յայտարարուներ եղան թէ ինչ որ Քանթ բարոյական ներքին ճղուն ճը կոչեց՝ ոչինչ է բայց եթէ ընկերական յարաբերութիւններու արտադրութիւնը, այսինքն ճարդկային եւ ոչ թէ սաստուածային ծընունքը, որ զարերով հալավուելով, յզկուելով ու խորունկալով այսօր կը յայտնուի իրեւ կեանքի ներքին յատկութիւն ճը, բայց իրականութեան ճէջ անիկա տիեզերքի հիմնական բնույթէն ոչինչ կը ներկայացնէ ճեզի: Այս ճտահայեցքը կը ճերժէ տիեզերքի ճէջ առարկայական ճշճարտութեան ճը

գոյտթինը, եւ ամէն ի՞նչ կը ճեխսրանէ ճարդ-  
կային ենթակայական ահառկետէն:

Սակայն կայ ներկայի իժամասիրուքինը, ոլ  
իբրև յետագարձ ներգործութիւն՝ կը կեզրոնանայ-  
ընկերական կեանքի արտադրած արժեքներու յա-

րոպահութեանը դադախարին վրայ, եւ վերածնող  
գաղափարապաշտութեածք մը, կը շեշտէ ճարդկային  
ստեղծադրժութիւններու իրակ նութիւնը:  
Կ'արժէ այս կետին անդրագառնալ:

Ժինէվ

ԲԵՐԵՎԵԴ ԵԳԻԵՅԵՑՆ

## ՅԱՄԲՈՅՐԻ ՅԵՔԵԱԹ

Ճամբան՝ կը ջանար հետեւիլ ինծի. —  
Դամուող աշենրով կը լափեին զին  
Կիներ դրացի:

Դրանիրս առջեւ կեցանի մեկ վայրկեան. —  
Հարցերուս՝ սարսա՛մ, կը նայէր երկին,  
Իբր պատասխան:

Մօսիկ, բով բովի, անխօս մրտանի բակ. —  
Սենեակիս մօս պա՛հ մը վարանեցաւ...  
— Եւ եինի մինակ:

Բազուկին գրապայ: — Խարսրուց հրլու:  
Ժայեցայ իրեն: — Կը ժաքէր հարկաւ:  
Նրման փոքր սրդու:

Դայեցայ ուղիղ իր աշենրուն մեծ.  
Խօսեցայ բաներ, զոր չեմ լիւեր արդ.  
Զորս շրլսեց...

Ու համբուրեցի. — Երթերը դողդոց՝  
Ականջները եւ ալտերն եղան գարդ՝  
Բրորնկած ամբողջ:

Գրգւոս բրոնեցի ծրաօքը կամաց.  
Կը փորձէր ժաքիլ: Մատներս բրցեցան:  
— Աշերն եին բաց...:

Մայիս 930

ՊԱՐՈՒՅՐՆԱԿ